

ՀԱՏՈՒԱԾՆԵՐ  
ՎԵՆԻՉՉԵԼՈՍԻ ԽՄԲԱԳԻՐԱԾ  
ԵՒ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՄԴԱԺՈՒՅՎԻՆ  
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԱԾ ՅՈՒՆԱԿԱՆ ՅՈՒՆԱԳՐԵՆ

Կ. ՊՈՂԻՍ.— Նախագահ ՌԵԲՈՒՆԻ ծրագրին  
տասերկուերորդ յօդուածին բերմամբ, որու  
համեմատ օանանեան վեհապետութիւնը պիտի  
պահպանուի «միմիան թրքական շրջաններուն  
մէջ այժմեան կայսրութեան», Կ. Պողիսը չէ  
կրնար թուրք բէժիմի տակ մնալ: Արդարեւ,  
Կ. Պողիսը վիլայէթը, բաղկացած՝ Սթամպուլէ,  
Բերայէ, Խակիւտարէ եւ շրջակայքէն՝ մինչև  
Զաթալճա, կը պարունակէ 1.173.670 Հոդիի  
ազգաբնակչութիւն մը, որուն միան 449.144  
թուրք են:

Թրքական վեհապետութեան չնչումով,  
բնական լուծումը պիտի ըլլար Կ. Պողիսը իր  
վիլայէթին հետ յանձնել Յունաստանին, մի-  
շաղգային երաշխաւորութիւններ հաստատելով  
նեղուցներու ազատութեան համար:

Այս լուծումը բանաւոր է մանաւանդ անոր  
համար որ թրքական աշխարհակալութեան պա-  
հուն Կ. Պողիսը դարերէ ի վեր յոյն կայսրու-  
թեան մայրաքաղաքն էր եւ անկից առաջ քանի  
մը դար յոյն բարգաւաճ գաղութ մը եղած էր:  
Այսօր ալ, բնիկ ազգաբնակչութեան դիմաւոր  
տարրը յոյն է: 364.459 հոդիէ բաղկացած,  
այս տարրը թուով շարձր է բոլոր միւս աղ-  
զութեանց՝ թուրքերէն զատ՝ բնդհանուր գու-  
մարէն, բացանիկ տեղ մը կը դրաւէ տնտեսա-  
կան ուժի եւ մտաւորական գործունէութեան  
տեսակէտով, 237 դպրոց և պահէ՝ 30.000 ա-  
շակերտներով: Կ. Պողիսը միքամպէս՝ աթո-  
ռափայրն է յոյն տիեզերական պատրիարքու-  
թեան:

Բայց եթէ Ազգերու Ընկերութիւնը այժմէն  
իսկ հաստատուէր, Կ. Պողիսը պիտի կարենար,  
միջազգային մեծ շահերուն պատճառով՝ որոնք  
կազ ունին նեղուցներուն տիրացման հարցին  
հետ, կարմել, նեղուցներուն եւ բաւականաչափ  
հինքերլանտի մը հետ, միջազգային Պետու-  
թիւն մը՝ պաշտպանութեան տակ Ազգերու Ըն-  
կերութեան, որ անոր կառավարիչը պիտի ան-  
ուանէր որոշ ժամանակամիջոցներու համար:  
Այդ կառավարիչը պաշտօն պիտի ունենար վե-

րոյիչեալ միջազգային շահերուն ապահովմանը  
հսկելու և Պետութեան վարչական ծախքերը  
պէտք եղած բազաբազետական ապահարկու-  
թիւններով հոգալու:

### ՓՈՔԻ ԱՄԻԱ

Նախագահ ՌԵԲՈՒՆԻ ծրագրին վերեւ միշտ-  
տակուած յօդուածը կը վճռէ նաեւ լուծումը  
Փոքի Ասիոյ հարցին: Օսմաննեան վեհապետու-  
թիւնը պէտք է այսուհետեւ սահմանափակուի  
այդ երկիրներու ներքին մասերուն, ուր թուրք  
տարրը իրազէս զերիչխող է:

Արեւելեան կողմը, հայկական նահանգնե-  
րը՝ ոսւսական Հայաստանին հետ, պէտք էր  
որ կազմէին անջատ պետութիւն մը, որոնց  
կազմակերպումը յանձնուէր Տէրութեան մը որ  
յանուն Ազգերու Ընկերութեան այդ հոգա-  
տարութիւնը ստանձնէր: Այդպիսի հոգատա-  
րութիւնը մը անոր համար մանաւանդ հարկաւոր  
պիտի ըլլար, որ այն սիստեմական քանդումըն  
հետեւանքով՝ զոր քառորդ դարէ մը ի վեր կը  
կատարեն նախ համբուեան բեժիմը եւ անկից  
ալ աւելի՝ ծէօն-թիւրքերը, դժուար պիտի ըլ-  
լար գտնել թրքական Հայաստանի մէջ վարչա-  
կան շրջան մը որ հայկական մեծամանու-  
թիւն ունենար: Յայտնի է որ հայ ազգի այդ  
սիստեմական բնախնջումը պէտք չէ իրը ար-  
դիւնք ունենայ նպաստաւորել թուրքիոյ տիրա-  
պետութեան պահպանումը Հայաստանի նա-  
հանգներուն վրայ: Մարդկային խիզճը պիտի  
ըմբռատանար ատոր գէմ: Արգէն, այդ նա-  
հանգները թրքական չեն, որովհետեւ թուրք  
տարրը կը շարունակէ այնաեղ փոքրամանու-  
թիւն կազմել միւս ցեղային տարրերուն գու-  
մարին հանգէստ:

Կարելի պիտի ըլլար Հայ Պետութեան հետ  
կապել Տրապիզոնի նահանգը: 350.000 հոգիի  
հոծ յունական ազգաբնակչութիւնը, որ այդ  
նահանգին սահմաններուն մէջ կ'ապրի, այլպէ-  
սով ատաելութիւնը պիտի ունենար այլ եւս  
թուրք վարչութենէն ազատելու: Նոյն բանն է  
Ատանայի վիլայէթին համար, ուր կը գտնուի  
70.000 հոգիի յոյն ազգաբնակչութիւն մը եւ  
որ ատկից զատ հայկական կարեւոր ազգա-  
բնակչութիւն մը ունենալով, կրնար աւելի եւս  
իրաւամը հայ Պետութեան հետ միախանութիւլ:

Առկից զատ՝ այդ պետութեան վարչական բաժանումները տեղական ցեղային պայմաններու հիման վրայ հաստատելով, պիտի ապահովուէր այդ քրիստոնեայ ազգարնակչութեանց որ այնքան ծանրօրէն վնասուած են՝ տանելի կեանք մը եւ այդպէսով պիտի պատրաստուէր լիակատար անկախութիւնն այդ պետութեան :

X

ՎԵՆԻԳԵԼՈՍԻ ՃԱՌԸ

ԵՐԵՒ Ի ՊԱՏԻՒ ՓԱՐԻԳԻ ՀԱՅ ՄՏԱԿՈՐՎԱՆ  
ՄԻՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻ 1919Ի ՏՐՈՒԱԾ

գԱՇԿԵՐՈՅԹԻՆ  
արքուն մասն ի բան է այլ տառապահ-  
առանձնազարդ չափ՝ ապօք ո՞ւ ըժիքանջոր ովքն  
զա՞ր մկնել ո՞ւ դրագարաց չափ ո՞չ ովք և ո չու-  
մ Պարուն նախազաքահ ։ Տաղմանաբան է այս հայ-  
**ԶԵՅ դիմեր ինչպէս ձեզի արտօնայութեա ի թա**  
Երաժշտակիտութիւնն այն սիրուն խօսքերուն  
Համար զոր քիչ առաջ արտօնանեցիք իմ անձին-  
եւ իմ երկրութանին։ Մեր Երկու ազգերուն  
նոյն ծագութն ունենալը սիրելի Պ. Մվորոնո-  
սին մէկ զիւտն է թերեւն։ Կը ժաղթեմ որ ա-  
տիկա՞ աւանդավէպ մը չըլլայ լոկ, բայց նոյն  
խօկ եթէ ատիկա հիշչ է, Եթէ պարլ աւանդա-  
վէպ մըն է, ինչ որ ևս կընամ ըսել ձեզի, այն  
է որ՝ Եթէ շատ յոյն արիւն չկայ չայ արիւնին  
մէջ, ընդհակառակն շատ չայ արիւն կայ կը-  
տական արթանին մէջ։

Այս ձեղի ըստ ապահովական իրողութիւն  
մը է. Փոկաս կայսեր ձևորդ կրծքէն վեր-  
պահուելի յատոյ, նկատուեցաւ որ կրծքացի  
տարրը Հան այնքան նուազած էր (1), որ Պու-  
տյ կառավարութիւնը ստիպուեցաւ կայրու-  
թեան ամէն քառարէն եկած բազմաթիւ գու-  
ղաքաներով այդ տարրը դօրսցնել : Ասոնց մէջ,  
կղզիին առջարնակշռութիւնն ապահանջներու  
համար եկած ամէնէն բազմաթիւ դադութիւնները  
Հայոց ապահովութիւնն էին այս վայրէկեանների միաց-  
ուի առաջարկութեան ամառանութիւնն էր : Այս  
1) Այսինքն Կրիստոն յայի Քրիստոնէայ տար-  
րը :

կուգան մէկ աւելի զիւղերու անունները որ  
ըստած կը հաստատեն . ատոնք ևն Արմենի , որ  
դար մը առաջ տեղի ունեցած մէծ յեղափոխու-  
թեան ապահովական կառավարութեան կեղ-  
րոնատեղին է եղած , Արմենի , Արմենօխորոս ,  
Արմենօխորիա : Թերեւս կան այսպիսի ուրիշ  
անուններ ալ որ այս պահուստ միտք չեն զար ,  
բայց ամէնքն ալ կը ձգտին ապացուցանել թէ  
կրեստական արիւնին մէջ հայ արիւն կայ :

Զեմ ուղիւր ըսել թէ իմ արիւնիս մէջ այդ  
Հայ արիւնին ներկայութիւնն է որ զիս այնքան  
ջերմագին բարեկամ մը զարձուցած է Հայ ցե-  
ղին. ատոր պատճառը՝ ոչ միայն մէր միասին  
կրած նեղութիւններն ու դժբաղդութիւններն  
են թրքական տիրապետութեան տակ, այլ ճշ-  
դրիտ լմբոնումք այն հասարակաց շահերուն  
զոր ունինք հետապնդելու: Մէր երկու ազգերը  
անցեալին մէջ՝ (բիւզանքեան) Կայսրութեան  
ըրջանին՝ գործակցած լլլալով, ինչպէս որ քիչ  
առաջ բաւ Պարոն Նախազանը, մէր երկրին  
մէջ չատ մը Հայ կայսրեր եւ սազմավարներ  
դոյութիւն ունեցած են: Ես այն որոշ տեսու-  
թիւնն ունիմ թէ մէր երկու ազգերը հասարա-  
կաց, զոնէ զուգահեռական, առաքելութիւն մը  
ոնին կատարելիք ատոր համարէ որ երբեք  
առիթ չէմ իմախցուցած ամենէն բացորոշ կեր-  
պով յայտնելու այն խորին համակրութիւնը  
զնոր ունիմ Հայ ազգին համար եւ փափաքը աշ-  
խատակցելու այն չատ համեստ միջոցներով  
որ կրնամ տրամադրել՝ որպէս սիր Հայ ազգին  
անկութիւններն իրականացած տեսնենք, եւ  
իր յուսամ որ Հայութեան կաշնակիրը զոր  
դիտի ստորագրենք ի մօտոյ, պիտի կնքէ: Հա-  
սաստանի անկախութեան եւ յոյն ժողովուրդի  
պատագրման հետ, այն զաշնակցութիւնը որ  
ննի առաջարկուեցաւ (դժուք էիր, Պօղոս Նու-  
րաքա՛ր, որ ննի կայն ինծի առաջարկեցիք, թէ  
ու առ զոր յօժարտակամ կը բնոդունիմ: Կը  
բարձրացնեմ բաժակն Հայաստանի  
արդաւանմանը եւ մէր սերտ Համերաշխու-  
թեանն ու դործակցութեանը Արեւելքի մէջ:  
առն մէ ոխանի, թիգըքը ու զնոն մէ զնոր  
մ նորով ու զնու ոչոն, ոչոն զնունու մայ  
զայն ու զնունու բարձրացաւ բարձրացաւ

၁၃၆ မန္တရာနသုတေသန ၂၇၅၄ ခုနှစ်၊ မန္တရာနပြည်